

## ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԸ

### ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԶԱՀԱԿԻՐ

Ուժեղ անհատներ են անոնք: Ուղղութիւն տուած են դարերու եւ անոնց վրայ դրած՝ իրենց սեփական դրոշմը: Գաղափարներով խորացած են ու հասունցած՝ գաղափարականներով: Իրենց տեսիլներուն ենթարկեր են ժամանակը, շրջապատը, կենակիցները: Համամարդկային տեսիլներ - մարդկութեան: Ազգային տեսիլներ - ազգին:

Հայ ազգային մշակոյթը ե դարուն նշուած իմաստով կապուած էր սերտօրէն Մաշտոցի եւ անոր անխորտակելի կնիքը պիտի կրէ միշտ: Հայ ազգային մշակոյթը ժ-ժթ դարերուն իր բնորոշ դիմագիծը կը ստանայ ճարտարապետ Տրդատներէ, հոգուածակետ Շնորհալիներէ: Իսկ ժլ-ժթ դարերու հայ մշակոյթը կը գտնուի շունչին եւ ոգիին ներքեւ Մխիթար Սեբաստացիին եւ Մխիթարեաններուն: Գիտակցին կամ ոչ շատերը - ատոր, ընդունին կամ ոչ սակայն այդ է ճշմարտութիւնը:

Մաշտոցի գիծն ու գործը կը շարունակեն Մխիթարեանները՝ եռանդուն: Գիծ ու գործ - ընդհատուած էին մթութեան եւ գուեհկութեան դարերով: Մաշտոց պիտի գործէր նման Մխիթարի՝ եթէ ապրէր ժլ դարուն: Ու Մխիթար՝ հայ գրերու գիւտին պիտի նուիրուէր, եթէ ե դարը ըլլար իր ժամանակաշրջանը: Երկուքին ալ մտահոգութիւնը նոյնն էր - ազգը, ազգային գոյութիւնը, ազգային ապագային, ազգային հոգեկան ու իմացական վերելքը:

Մաշտոցին անդոհանք պատճառողն է ազգին վիճակը այդ օրերուն: Լոյսը պակաս էր: Մաշտոց եկաւ խելամուտ ոչ լոկ պակասին - այլեւ դարմանին: Մխիցաւ գործի ամբողջ թափովը իր ոգիին եւ հանճարին: Լոյս կ'աղաղակէր լուսագէմ իր ազգը, ու Մաշտոց յունական միտքին ջահը փոխանցեց ազգին՝ հայ գրով

ու գրականութեամբ։ Միայն 50 տարի փայլեցաւ ու ճառագայթեց այդ ջահը իր ոսկի շողերը։ Ապա մթագնեցաւ։ Օտար ու վայրագ հրոսակներ մարել փորձեցին զայն։ Յանթեղի ծածկուեցաւ ժամանակ մը, ապագայի յարութեամբ, բորբոքումի ակնդէտ։ Ժողովուրդը թէեւ մնաց խաւարի մէջ, բայց միշտ լուսաբաղձ գալիքին։ Դարեր տեւեց խաւարը՝ փոխնիփոխ թանձրացումով եւ անյատացումով։ Թանձր խաւարի գերագոյն աստիճանին։ Մաշտոցի մնացած կայծը զօրացաւ լուսաբողբոջ Սեբաստացիով։ Սեբաստացին հայ խաւարին մէջ կանգնեցուց եւրոպական ջահը։ Յունական միտքը տեղի տուած էր՝ եւրոպական հանճարին։ Սեբաստացին առաջ բերաւ անով՝ այն ազգօգուտ յեղափոխութիւնը, զոր Մաշտոց կատարած էր Ե դարուն յունական մտքով ու ճաշակով։ Սեբաստացիին ծրագիրը չէր կարող իրականանալ մէկ հոգիի ոյժով ու ժամանակով։ Այդ մէկը թէեւ ըլլար գերհսկայ։ Հսկաներու ոյժերն ալ սահմանափակ են։ Ու ասոնց՝ ամէնէն անողոք սահմանը է ժամանակը։ Հաւաքական ոյժը միայն կարող է խորտակել ժամանակի թումբը։ Եւ գիտակից էր ատոր Սեբաստացին։ Անոր համար յանձնեց իր ոգին ու սկզբունքը, իր ծրագիրներն ու երազները՝ իբր հրեշտակ իր հիմնած ընկերութեան։ Ընկերութեան փառքը՝ հիմնադրին անունն է - ՄիհիթԱրԵԱՆ։ Եւ այդ պանծալի անունը պահել վճռած է ամէն տեսակի զոհողութիւնով, անգամ կեանքի արժէքով - ՄԱՍԻՍԱՅԱՂԹ...։ Վենետիկ ու Վիեննա՝ երկու ջղուտ բազուկները Միհիթար Սեբաստացին։ Ան է՝ ու կը մնայ արմատն ու բունը այս երկնիւղ ընկերութեան։

8 Սեպտեմբեր 1700 - Պոլսոյ մէջը հիմը կը դրուէր Ընկերութեան։ Միհիթարի մահէն վերջ կը պատահէր երկնիւղումը - 19 Մայիս 1773։ Բաժանումը կը նշանակէ սովորաբար տկարացում։ Միհիթարեաններու դէպքին մէջ, սակայն, ճշմարտուած կը գտնեմ խօսքը մեր նորավէպի իշխանին՝ Գրիգոր Զոհրապի՛ թէ բաժանումներու աղէկութիւնը հոն է, որ ոեւէ ոյժ անջատմամբ չի ջլատեր, այլ կը կըկնապատկուի։

Միհիթարեան բաժանումը արդարեւ կրկնապատիկ ոյժ տրամադրեց ազգին։ Ազգը, կը դիտէ Զոպանեան, ոչ մէկ կերպով չէր տուժեր Միհիթարայ Տան երկնիւղումով, ընդհակառակը, անով հնարաւոր կը դառնար հայացումը եւրոպայի երկու գլխաւոր մշակոյթներու՝ իտալական եւ գերմանական։ Շնորհիւ այս

բաժանման՝ հայը բեղմնաւորուեցաւ իտալական գեղեցկութեամբ եւ գերմանական քննադատութեամբ։ Եթէ նկատի առնենք Մխիթարեաններու գործունէութիւնը, դիւրաւ պիտի նշարենք գաղափարական մրցակցութիւն, կատարեալին ձգտում երկու Տուներուն, որուն արդասիքն է - բազմապիսութիւն։ Վենետիկի պարծանքն է հրատարակութիւնը մեր նախնիքներու գրուածներուն։ Վիեննայի պարծանքն է անոնց քննարկումը։ Վենետիկ հայցուցած է յոյն, լատին, եւրոպական դասական բանաստեղծութիւններ, գլուխգործոցներ։ Վիեննա հայցուցած է յոյն, լատին, դասական պատմութիւնը, պատմագրութիւնները։ Վենետիկ տուած է հայոց աւանդական պատմութիւնը։ Վիեննա տուած է հայոց քննական պատմութիւնը։ Վենետիկ մաքրած է գրաբարը լատին եւ յոյն տգեղութիւններէ, եւ լեզուին տուած է արծաթային գեղեցկութիւն։ Վիեննա մաքրած է գրաբարը օտար աղճատումներէ ու օժտած է զայն դասական եւ ոսկեղէն նկարագրով։ Վենետիկի ծնունդ են Զամշեան Աւգերեան, Հիւրմիւզ, Բագրատունի, Ալիշան, Ղազիկեան, Հացունի։ Վիեննայի ծնունդ են Գաթրեան, Գարագաչեան; Այտոնեան, Տաշեան, Մատիկեան, Ակինեան, Կոգեան։ Սուրբ Ղազարու մէջ, կը դիտէ Զոպաննեան, ամէն մարդ բանաստեղծ է, իսկ Վիեննայի մէջ՝ ամէն մարդ կը ջանայ դառնալ քննադատ-բանասէր։

Մխիթարեան գոյգ Տունները ունին իրենց դպրոցական ուղղութիւնները, իրենց գրական ու բանասիրական որոշ համոզումները, որոնք իրարմէ կը տարբերին, բուռն պայքարներու առիթ տուած են ժամանակին, բայց եւ հրահրած՝ երկկողմանի արդասաբեր գործունէութիւն։ Ի՞նչ տարբերութիւններ կրնան ունենալ երկու դպրոցները, որոնք ամէնէն կենսական հարցերու շուրջ սերտ միութիւն կը դաւանին։ Տարբերութիւնները սա կարգի շուրջ կը դառնան։ - Ո՞րն է հայերէն դասական լեզուն։ Այս հարցումին այլ կերպ կը պատասխանէր Վենետիկ՝ իր հսկայ Բագրատունիով, եւ այլ կերպ Վիեննա՝ իր հսկայ Գաթրեանով։ Վենետիկ դասական կը հռչակէր եւ ժ դարերու գրաբար գրական լեզուն։ Վիեննա իրը դասական կ'ընդունի ե դարու 410-460 տարիներու գրուածները միայն։ Վենետիկ կը գործածէ ամէն բառ եւ ոճ, որոնք կը գտնուին իրենց ընդունած դարերու մատենագրութեան մէջ։ Վիեննա, երբ կը գրէ դասական հայերէն, կը գործածէ միայն յիսուն տարուան լրջանի ոճն ու բառերը։

Որովհետեւ Վիեննայի համար Զ դարէն վերջ հայերէնը կը մտնէ ճախճախուտի մէջ: Վիթխարի երկերով, ըլլայ այդ թարգմանութիւն ե'ւ ինքնագրութիւն, պատմութիւն ե'ւ աշխարհագրութիւն, աստուածաբանութիւն, ե'ւ բանաստեղծութիւն, ներկայացուած են ե'ւ Վիենետիկի գրաբարը, ե'ւ Վիեննայի դասականը: Վիենետիկ գերազանց է բառերու ճոխութեամբ: Վիեննա - զտութեամբ: Վիենետիկ իրարու կը խառնէ ոսկի, արծաթ, երկաթ: Եւ այս աշխատութեան մէջ Վիենետիկ ստեղծագործ է: Վիեննա միայն ոսկիով կ'աշխատի: Աւելի նմանող է Ե դարու: Գրաբարի վէճը չէ սակայն - միակ: Կայ նաեւ վէճը աշխարհաբարի: Միթխարեանները հսկայ դեր խաղացած են այս մարզին մէջ եւս: Վիեննական դպրոցէն՝ Այտընեան եղաւ ռահվիրան աշխարհաբարի: Ամէնուս ծանօթ է անխտիր որ աշխարհաբար գրականութիւնը իր երկու ճիւղերով - արեւելեան եւ արեւմտեան՝ կը սկսի 1850-էն:

Մեզի համար այսօր շատ պարզ է ու յայտ յանդիման աշխարհաբարի իրաւունքը հակադրութեամբ գրաբարի ըլլալու հայ ժողովութիւն ոչ լոկ առտնին, այլեւ գրական եւ պաշտօնական լեզուն: Բայց այդ իրաւունքը այնքան ալ պարզ չէր ու ակներեւ հարիւր եւ քիչ մը աւելի տարիներ առաջ: Սուր եւ բուռն ընդհարումներ տեղի ունեցած են սա հարցի շուրջ - թէ ո՞ը ըլլալու է արդի գրական լեզուն: Պայքարը միայն Միթխարեան չէր: Էր նաեւ համազգային: Երկու բանակներու բաժնուած էին գրագէտները: Գրաբարեան եւ աշխարհաբարեան: Ճնշիչ մէծամասնութեամբ գրաբարեան էին Վիենետիկ եւ խումբ մը աշխարհիկ գրողներ: Մոլեռանդ պաշտպաններ գրաբարի եւ թշնամի՝ ռամիկ, գուեհիկ, վտիս աշխարհաբարին: Եւ ահա Վիեննայէն եկաւ հեղինակաւոր պատգամը աշխարհաբարի նպաստ: Այտընեան - իր հոյակապ գործով - «Քննական քերականութիւն արդի հայերէնի» կը պարզէր աշխարհաբարի դրօշը ու կը հոչակէր զայն գրական լեզու արդի հայութեան: Առաջին ընդհարձակ, բայց եւ հիմնական գիտական քերականութիւնն էր, զոր կը ստանար հայ ժողովուրդը 1866ին, որմէ առաջ - կը հաստատէր նիկոլ Աղբալեան՝ այդ լիիրաւ մտաւորականը - նմանը չէր գրուած, ու վերջն ալ գրուիլ չէր կրնար: Այտընեանի քերականութիւնը հետեւաբար դարձաւ ակը զուլալ միւս բոլոր գալիք քերականութիւններուն:

Միթխարեանները չէին կրնար անտեսել մամուլը: Անշուշտ, իրենց կոչումն ու դիրքը թոյլ չէին տար քաղաքական օրաթեր-

թեր հրատարակել: Բայց գիտէին տպուած գրին ու գրչին աշխարհակալ ոյցը: Ունէին սեփական տպարաններ օտար հողի վրայ: Ինչո՞ւ չգործածէին զանոնք հայ ժողովուրդի դաստիարակութեան, բարձրացումին, լուսաւորութեան: Այսօր Վենետիկ իրաւացի հպարտութեամբ մատնանիշ կ'ընէ իր «Բազմավէպ»ը: Վիեննա՝ իր «Հանդէս ամսօրեան»: Երկուքն ալ իրենց տարիքով - պատկառելի: Առաջինը ունի դար ու կէս աւելի տարիք գրեթէ: Երկրորդը - դարը անցեր է արդէն: «Բազմավէպ»ը իր էջերը կը բանայ ամէն յօդուածի, որ արժէք է ու կը հայի հայուն: «Հանդէս ամսօրեան» աւելի սահմանափակ է, չըսելու համար խստապահանջ, քանի կը ծառայէք քննադատ - բանահէր հայագիտութեան: Այնտեղ միայն կը հիւրընկալուին պատմական, բանասիրական, լեզուաբանական խուզարկութիւններ: Այնտեղ է հոյլը ամէնէն նշանաւոր եւրոպացի հայագիտներրու - Հիւրչման, Կարիեր Մէյէ, Մարքվարտ, Ստրժիկովսկի, հայ գիտնականներ: Խալաթեանց, Աղոնց, Աճառեան, Կիւլիսէրեան: «Բազմավէպ»ի եւ «Հանդէս ամսօրեայ»ի գործը Չոպաննեանի հետ այսպէս կարելի է բնորոշել: Ասոնց ջանքը եղած է հայութիւնը իր անցեալի ոգիով վերականգնել եւ հայ միտքը արեւմտեան քաղաքակրթութեան հետ անմիջականօրէն եւ մշտապէս հաղորդակից ընել: Հարկ է ընդունիլ, որ Մխիթարեան վանականներու տպագրական գործունէութիւնը ամենափառաւոր տեղը կը գրաւէ վերջին դարերու հայ մշակոյթին մէջ:

Դրուատիք չեն խնայած եւրոպացի հայագիտներ: Մխիթարեաններու կը վերագրէ Գելցեր Ժը դարու հայ գրական շարժումը; զարթօնքը: Առանց Մխիթարեաններուն, կը հաւաստէ Ֆեթթէր, եւրոպական հայագիտութիւնը եւ հայ մտքի եւրոպականացումը 200 տարի յապաղած պիտի ըլլալ: Մանրակշիռ է Հիւրչմանի դատաստանը՝ - միայն Մխիթարեաններով հնարաւոր դարձաւ հայագիտութիւնը եւ հայ բանասիրութիւնը եւրոպացի մէջ: Մխիթարեաններու գործը եղած է առիթ նաեւ քննադատութիւններու, ըլլայ այդ թշնամական կամ բարեկամական, առարկայական կամ ենթակայական: Առանց իսկ քննադատուելու Մխիթարեանները իրենք գիտակից են իրենց թերութիւններուն: Արդէն ոչ մէկ մարդկային գործ կատարեալ է: Հետեւաբար Մխիթարեանները չէին կարող բացառութիւն կազմել եւ իրենց երեք հարիւր տարիններուն ընթացքին մնալ անթերի:

Հայ գրագէտներ կը սիրեն շեշտել, որ Մխիթարեան գրականութիւնը - գիրք կը հոտի: Գրքին հոտը հակադիրն է - թարմին, առոյցին, ժողովուրդի մատչելիին: Ակնարկ մը Մխիթարեաններու զոյտ գրադարաններուն՝ բաւ է համոզուելու համար, որ անոնք արտադրած են երկեր ժողովուրդի լայն խաւերուն մատչելի: Վահէ Օշական գրական զրոյցի մը պահուն կ'ըսէր մեզի, - Դուք, վիենացիններդ, էք հիմ դնողը հայ վիպասանութեան մեր գրականութեան մէջ, եւ չունիք լուր: Լուր ունինք: Մենք չենք սիրեր ի ժամու եւ ի տարածամու փող հնչեցնել: Բայց այս չի նշանակեր, թէ չենք գիտեր ի հարկին մեր լիիրաւ արժէքները շեփորել: կ'ընդունինք, թէ քննադատութիւն, բանասիրութիւն, լեզուագիտութիւն, պատմագրութիւն վեր կը մնան ժողովուրդի սովորական մակարդակին: Բայց ո՞ր ազգին մէջ բանասիրութիւնը եւ քննադատութիւնը ունին լայն խաւեր: Ամէն ազգի մէջ բանասիրութիւնը կ'ուղղուի ընտրանի մը, որուն պարտքն է բարձրացնել ժողովուրդին մակարդակը, նրբացնել ճաշակը: Մխիթարեան բանասիրութեամբ ու քննադատութեամբ պատրաստուած ուսուցիչներ բոլորովին այլ կերպ պատմութիւն ու մատենագիտութիւն պիտի ուսուցանէին հայ վարժարաններու մէջ: Պիտի դաստիարակչին սերունդ մը ճշմարիտով թրծուած եւ ոչ թէ առասպեկներով մեծամոլ:

Դպրոցական գործունէութիւնը Մխիթարեաններու կեանքին մէջ մէկն է էական մասերէն: Գոյութիւն հազիր կ'առնէ այս Ընկերութիւնը տպարանի եւ մատենադարանի հետ միասին դպրոցներ կը բացուին այնպիսի վայրեր, ուր հայութիւնը զուրկ էր հայեցի կրթութեան միջոցներէն: Դպրոցական հակայական ցանցով մը կը պաշարեն ամբողջ հայութիւնը: Ձեզի ծանօթ է թերեւս միայն Մուրատ Ռաֆայէլեանը: Բայց անկէ առաջ են Մխիթարեան վարժարանները Պարսկաստանի, Խրիմի, Հունգարիոյ, Թրիեստի: Անկէ վերջ են եւ անոր ընթացակից Մխիթարեան վարժարանները Պոլսոյ, Զմիւռնիոյ, Պարտիզակի, Մշոյ, Տրապիզոնի, Կարնոյ: Մխիթարեանները իրենց դպրոցներով հայ ժողովուրդին հետ ապրած են, հալածուած եւ տեղահանուած: Երբ հայու տունը քանդուի մէկ երկրի մէջ ու հայը միշտ կենսունակ եւ անվհատ ուրիշ երկիրներու մէջ ապաէն գտնէ ու բարգաւաճիլ սկսի, Մխիթարեանները կը հետեւին անոր շարժումներուն իրենց ծրագիրներով: Այսպէս է, Մխիթարեան հին

դպրոցները գրեթէ բոլորովին քանդուեցան եւ նոր գաղութներու մէջ նորեր հիմնեցին: Այսօր տասնեակ Մխիթարեան վարժարաններ գոյութիւն ունին զանազան աշխարհամասերուն մէջ, որոնց ուրիշներ պիտի յաջորդեն, երբ պայմանները ներեն՝ Սեւանի կարուտաբաղձ ափերուն:

Բուռ մը Մխիթարեաններ տասնեակ հազարաւոր հայորդիներ դաստիարակած նուիրած են ազգին: Անոնց սաները հայ նոր գրականութեան զարթօնքի իրապաշտ եւ արուեստագէտ սերունդի պարագլուխներն են յանձին Պէջիթաշլեանի, Մերենցի, Թերզեանի, Վարուժանի: Հապա բանակը բժիշկներու, իրաւագէտներու, ճարտարապետներու, որոնք հպարտանքով իրենք զիրենք կը դաւանին Մխիթարեան սան: Բայց Մխիթարեան սաներու եւ Մխիթարեան դաստիարակութեան արժէքը այդ չէ. բանաստեղծն ու իրաւաբանէն վեր ու առաջ բան՝ մը կայ, եւ այդ է՝ Հայ Մարդը: Մխիթարեանը ինքնին քննադատ կամ բանաստեղծ ըլլալիք առաջ է հայ եւ ի սէր հայուն կը դառնայ քննադատ կամ բանաստեղծ: Մխիթարեանը անտարակոյա կը դնէ իր սաներուն մէջ հայու ոգեհն՝ հրեղէն: Մխիթարեանը վարժարանի շրջանաւարտ սանը պէտք է ըլլայ կիրթ, գիտակից հայ, հայ մը, որ իր բարոյականի եւ նկարագրի գիծերով պատիւ բերէ իր ազգին:

Մխիթարեանը չէք ճանչնար ու չէք գնահատեր արժանապէս, եթէ մոռնաք անոր հայեցի շեշտը, ոգին, թռիչը: Դատեցէք զինք ինչպէս որ կ'ուզէք, գտէք անոր գործին մէջ ամէն հնարաւոր թերութիւն: Կոչեցէք զինք միակողմանի: Բայց մէկ բան մի՛ ենթարկէք կասկածի - անոր հայութիւնը, հայութեան նուրբ զգացումը, անձնազոհ հայրենասիրութիւնը: Եթէ Մխիթարեանը փառք փնտուիր, դիզէր դրամ, շատոնց կը խոտորէր իր ուղիղ գիծէն - հայութեան գիծէն: Ան նախընտրեց ըլլալ նուազ փառաւոր, հարուստ - բնաւ, եւ մնալ հայ՝ միսով, ջիղով, արիւնով: Որովհետեւ իսկական փառքը, հարստութիւնը - ճշմարտութեամբ, աներեր հաւատարմութեան մէջ է: Անշեղ ճշմարտութեամբ, աներեր հաւատարմութեամբ կը դաւանի ինքզինք Հայ - Մխիթարեանը, եւ անով ինքզինք կը զգայ ե՛ւ փառահեղ եւ հարուստ:

Այդ է միակ իր գոհացումը հոգեկան:

Հ. ՎԱՐԴԱՆ ԵՊՍ. ԱՇՔԱՐԵԱՆ